

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 3

45 Մայիս 1892



ԿՈՍՏԱՆԴՎՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԷԿԵԱՆ

Պատկեր Այլ Տառատէսի թիւ 20

1892

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ՔՇՈՑՆ ԵՒ ՄԵԿՆԱԽԹԹԻՆՆ.—Ա. Գ. ՆԱԶՐԵԼԴՅԱՆ
2. ՀԱՅՐԱԿԱԾՎԱԿԱՆ.—Յ. Յ. ԱՀԱՅ.
3. ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ ՄԱՐԴԿԱՑԲԵ ԲԱՆԻՒ—(Ճար) Գ. Գ. ԳԵՂԱՔԵՆԻՆ
4. ԿԱՐԴԻՆԱԼ ՄԱՆԵՒԿ.

# Պ Ա Տ Կ Ե Բ

## Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ս Մ Ս Ե Ա Յ

Երևանի Տարի

Թիւ 3

15 Մայիս 1892

### ՔՇՈՑՆ

ԵՒ

Ա Ե Կ Ա Ջ Ե Գ Ե Խ Ե Վ Ա



Քաղաքիս հայտառառ թրքախոս լրագիրներին Մէջմույշ  
Ակուր, իւր 2202 թուով Պ. Յովհ. Յ. Ալանի ստորապլատ-  
թեամբ, հայ Եկեղեցւոյ երաժշտական երգեցողութեան եւ-  
սպասուց վրայ ակնարկ մի պարզած էր, որում Գուտառացի  
հայն եւ երաժշտառէր Քաղաքացին չկարելով ժուժալ՝ աժգոհած,  
գայթակղած եւ բողոքած են:

Նոյն թերթն իւր 2325 թուովն երեք սիւնակներ լեցու-  
նելով նոյն նիւթին վրայ, մի եւ նոյն ստորագրութեամբ, չղի-  
տեմ թէ մեղայագիր մ'է թէ չքմեղանք, կը նուիրէ ընթերցո-  
ղաց. այդու կը պնդէ եւ կը հաստատէ իւր առաջին ըստածներն:

Պ. Յօղուածաղիրն յայտարարէ միանգամայն 'ի վերջ բա-  
նիցն՝ ըսելով, «Ընորհապարտ պիտի կացուցանեն զմել այն ա-  
մեն մասնագէտք որք թերթիս միջոցաւ յայտնեն իրենց կարծի-  
քըն Քշոցի մեկնութեան նկատմամբ»:

Թէ եւ մասնաղիտի յաւակնութիւնն լճաւ չունիմք, եւ  
Քաղաքացի երաժշտասիրին եւ Մայր Եկեղեցւոյ Դպրաստիարին  
կարծիքն հեռի եմք հայ երաժշտութեան մասին, սակայն

Գաւառացւոյն հետ կը տժզոհիմ հկեղեցական սպասուց եւ ՚ի մասնաւորի Քշոյի արուած մեկնութեանց եւ բացարաւթեանց վրայ. եւ քանի որ յայտարարութիւն մ'է եւ հրաւէր ունիմք, համառօտիւ պատառխանեմք:

Պարսն Յօդուածագիր,

Շատ եւ բազմացիմի են Զեր լրագրական յօդուածք, ամենայն վստահացուցիչ պայմաններով օժտեալ Զեր խորհուրդք եւ յզութիւնք. որք՝ ներառի ինձ ըսել, սակայն երբեմն շեշտակի ուղղութենէն վրիպելով՝ նպագակէն շեղելով՝ օտար արահետ մի կ'ուզեն հաստատել, կարծես, փոխանակ ու զզոյն:

Լրագիրք եւ յօդուածագիրք ընդարձակ եւ արդաւանող հող մ'ունին տարածուած առջեւնին. նոցա մշակներն բաղդախնդիր եւ անխոնեմ հողագործաց կը նմանին, մանաւանող մեր մէջ զէթ մասամբ. որք ըրիչն եւ բահ կը զարնեն ուր որ ուզեն, կը ուրամանեն սերմէ դուրս ինչ որ ախորմին. չեն խորհիր թէ զուցէ յանխորհուրդս հարուած մի տան՝ ուստի փոխանակ արգեւանց սպասելու՝ սումին եւ վսասուին, զուցէ յանողգայո ամնարեր հողն յամուլ եւ անծին զարծունեն. զուցէ եւս առանց կորուսով թէ եւ պրծին՝ այլ անօգուտ եւ ալպարզիւն ժամավաճառ ընեն եւ լինին:

Այս է գրեթէ առհասարակ մեր մէջ լրագրական ասպարիզին հետեւողաց գործն. իցի՞ւ մի եւ նպաստակն. Երկու գործիք միայն կարծեն բաւական զաշտ իջնելու. գրիչ եւ թուղթ՝ իրաւունք ստանալու. ամեն սոցա ծնունդին արժանաւորք ստորագրուելու:

Դուք՝ Պարսն, Զեր մի քանի գրութեանց ինչ ինչ կէտերովն այդ մշակաց գործոցն ներուի ինձ ըսել, հետեւած էք. Յանցելումն Գաւառացին զՁեղ քննադատեր եւ ըուր է, «Զինկնանք յանոպատուութիւն նուիրագործեալ կիրառութեանց ինքնահնար մեկնութեամբք». վրէժինզիր հանզիսացեր է Զեղ գէմ, Գաւառացին՝ զոր չեմ ճանչնար:

Դուք կ'ըսէք. «Բայց արդեօք այն աշխարհական հեղինակէ՞ ո՞ր + անո՞ր կ'ուստածնասոչիրէն եկեղեցական արարողութիւններն, ու գրեմոց քննադատական երկերով կը ջանան լու սաւորել եկեղեցական ծիսից բազմաթիւ քննութեան կարօտ կէտերն, Ս. Պատարագի խորհուրդը անպատուած կ'ըլլան»:

Ոչ, յայտնապէս. սակայն պայմանօք՝ զի ճշմարտիւ ուստիմասիրողը, բանովէտք, հմուտք բառ ամենայինի, չէզոքք, հուասարակշխոք ըլլան, եւ այն, Ահա ինչ որ կարեւորն է, եւ ինչ որ պակասի Այն, մեկնութիւննք կրնան տրուիլ, եւ լաւ է արուին. սակայն լաւագոյն է բնաւ չտան քան յոռի տեսութեամբ բարձրագունի շուքն անպատուեն:

Սխալ է թէ «Հայ Եկեղեցին իւր նուիրագործեալ կիրաւութեանց մեկնութիւններ չունի, եւ պաշտօնապէս ալ չեն «ար ուած». զուցէ չեն հրատարակուած ըսէիք: Կան նոր կամ բաղդատիմբ հին մեկնութիւններ եւս, այսպէս ի հնոց կարգին է Առաքելոց սահմանք կամ կանոնք» կոչուած անձաւեր գերան, որ թող թէ Առաքելոց երկն կամ ժամանակակիցն չէ, այլ եւ ոչ իսկ յետին դարուց առաքելանման հոգւոց:

Կրնամք ճանճանալ թէ այս ինչ կամ այն պակաս է ի մեղ. բայց սոսկ ծանօթութիւն պակասի՝ զպակաս չղարմաններ. կուրօղութիւն եւ ոյժ պէտք է: Վասն զի հայ զրականութեան այս կամ այն ճիւղն անմշակ է մեր մէջ, բնական հետեւանք չէ կարծելն՝ թէ ազատ ասպարէզ կը մնայ մեղ անինայ կամ ըստ քմաց բանն ու բրիչ գործածել: Ո՛չ: Մշակութիւնն ալ արուեստ է. խոպանն հարթելն՝ միջոց եւ դիւրութիւն կ'ուզէ. զիսութիւն մ'է այդ ալ:

Ուրախ եմ յոյժ որ վեց երկար տարիներ օտար աստեղաց տակ եւ հմայիչ յարկաց մէջ պատսպարելէ յետոյ՝ առաջին անգամ փուշ եկեր է Զեր ականջաց քաղաքիս Եկեղեցական երգեցողութիւննքն. որոց մասին ես քեզ ձայնակցելէ զատ՝ պիտի ըսեմ եւս՝ թէ եւ այդ դիւթական յարկաց մեղեղիք՝ որովք դաշնակցեր են Զեր լսելիք, բնաւիմք իսկ ուծացեալք են ի բընիկ արուեստականէն, որոց վերայ հիւսուած են մերս Եկեղեցւոյ երաժշտութիւնք, օտար աղղեցութեանց չենթարկուած: Այս մասին առանձինն խօսիլ փափաքելով կը լոեմ. այլում պատեհի թողլով ապացուցանել թէ ո՞րն էր եւ է բնիկ հայկականն:

Սրդ գտանալով բուն խնդրոյն. Առ ինչ է Քշոցին գործածութիւնն ըստ Զեղ:

— «Քշոցն նախնական առ այն յարկացեալ էր, կ'ըսէք, ո՞ր Ա. Աւշանին վրային հետացունեւ ոդին մէջ գոնուած ճանճերն առ է յարդանս Ասորի Մարտոյ և Արքան»:

«Այս իմաստով մեկներ են Պիղը գերմանացի, Միւլէր Աստուածաբան, Ալցոք Եկեղեցական պատմազիր եւ Ա. Դրոց

մեկնիչ»։ ուստի Քշոյն՝ ըստ Ձեզ, նախնաբար ճանճերը քշելու կամ քշքելու համար հաստատուած գործի մ'էր, վասն զի «այսպէս մեկներ է նաեւ հմուտն Հ. Յովսէփ Գաթըրճեան, եւ Հայկակնեան բառարան»։

Սքանչելի. եւ սակայն մի քանի տող առաջ Դուք էիք Գաւառացւոյն հարցումողն՝ թէ «Արդեօք այն աշխարհական հեռագիտակը որք մանք կուսականիքն եկեղեցական նուիրադորածեալ կիրառութիւնքն՝ միթէ խորհուրդն անպատուած կ'ըլլան»։ Արդ բնչ է, կամ յո՞ կայացեալ այդ ինորուած մանրակրկիտ ուստւմնասիրութիւնն. այն մանր ուստւմնասիրողն չանպատուեր զիսորհուրդն, սակայն հակառակն յայտնի է. ուր է աշխարհականին մանք ուստւմնասիրութիւնն»։

Արդ՝ եկեք եւ միասին զարմանենք սիսայն, եւ մանք ուստւմնագիտն. Հնախօսական անժխտելի զիսութիւնն կը վարդապետէ մեղ, թէ որ ինչ քրիստոնական եւ ըստ մեզ Հայ եկեղեցւոյ հնաւանդ սպառք են՝ մեհենականէն ծնունդ ունին, մեհենականին մէջ պէտք է բնարել, մեհենականն ալ ծագումն ունի հնաշխարհիկ սովորութենէ. Ուստի ծագումն աշխարհիկ, 'ի մեհեանս մաած եւ փոխիսութիւն կրած է, 'ի Գրիստոս արքուած եւ ՚ի տաճարս ընդունուած է.՝ Ծագումն ապահովելէ յետոյ կը քննեմք փոփոխութիւնքն եւ նպատակն».

Արդ արդեօք հայ հնադարեան սովորոյթ մի քննելու համար պէտք եղած մանր ուստւմնասիրութիւնքն կրնամք Միւլերի կամ Ալլոքի կամ Պիզըլի Գերմանացւոյ յիշեալ գրութեանց մէջ գտնել եւ բաւականանալ, Գերմանն եւ օտար մեր հայրենի աւանդութեանց վրայ լոյս կրնան տալ մեղ, եթէ ունին այդ հնամութիւնն. եւ այդ լոյսն մեղ կրնամք առաջնորդ առնել եւ լուսաւորիլ. սակայն ոչ երբէք՝ եթէ թիրի է նոցա լոյսն, եւ ինքեանց գուցէ չբաւականանալ, Գերմանն եւ օտարք թէ եւ աշխարհիս լուսատու ըլլան եւ պատգամ որոտան՝ չեն կարօղ սակայն մեզ նման ըմբռնել մեր Հարց ոզին, մեր Մարց շունչն, զի Մեք եմք հարազատքն եւ դոքա խորթք եւ օտարք, Նոցալուսով կրնամք լուսաւորուիլ, նոցա նչով կրնամք ոգեւորիլ, կենդանանալ, եթէ ախորժիք. սակայն մեր էութիւնն ունիմք, նոցա նչով եւ լուսով չեմք էացած»։

Գալով՝ եթէ բազմահմուան Գաթըրճեան այդպէս մեկներ է Քշոյն 'ի ճանճաշան, անծանօթ չէ մեղ նորա ազգային եկեղեցական կանոնաց եւ օրինաց վրայ ունեցած հմտութեան չափն եւ սահ-

ման եւ ոգին. թէ եւ հմուտ՝ սակայն կարէր սխալել. պէտք չէր նմա հետեւիլ, զի սխալած է. վասն զի հարեւանցի է տեսութիւնն. եւ նպատակն շփոթեր է միջոցին կամ դորչին հետ իսկ Հայկաղնեան Բառարամի յօրինողը ծանօթ են մեղ. ծանօթ միանգամայն նոցա յայդ երկ ձեռնարկելու պատճառք. զիտեմք եւս Երից վարդապետաց զիտութեան մասնաժողքն եւ խորութիւնն Հայկաղնեան Բառարամն իրաւամբ Հայկական կանառի ծնունդն է. մեծ պատիւ Ազգութեան. Ակադեմական բառարան Հայութեան՝ ըստ ամենայնի. սակայն ժամանակ մը Այժմ թէ եւ անդրանկութեան պատիւն վայելէ միշտ եւ անըստղիւտ համարուի՝ վասն զի ասացինն է իւր տեսակին մէջ, սակայն եթէ վերստին ձեռնարկեն Մխիթարեան Հարք նոյն զրոյ տալազըռութեան քննութեամբ՝ հարկ պիտի ըլլայ կարծեմ երեք մասէն աւելին մը առ մի փափոխել. Քչոցին զիմացն ալ անշուշտ ճանճալան պիտի չզրուի. ինչպէս ըրած է Զախարիախեան բառարամն. Նոյն է եւ Առձեռն բառարամն.

Եթէ Հայկաղնեան Քշոյի դէմ Յունական եւ Լատինական ճանճալանն զրել է՝ ըստ Ձեզ, չեմք կրնար՝ կարծեմ, հետեւցնել՝ թէ ուրիշն այդ բառք երկնքէն իջեր եւ ճշղիւ գացեր զետեղուեր են բնիկ վայրերնին. ոչ բնաւ. երբ բառ մը սիսալ ըմբռնեմք, ոը խալ կը թարգմանեմք, համապատասխան օտարազգի բառն կը ինպիրեմք՝ եւ մեր սիսալ ըմբռնմամբ զայդ կը գործածեմք, ոչ բնիկ վայրն.

Սակայն զարմանալի է զարծեալ Հայկաղնեան Բառարամի Քշոյ բառի գիրքն՝ օտար բառքն, եւ մեկնութիւնն եւ օրինակք Յունական չէզոք՝ բιπէծոյ բառն համապատասխան Քշոյի կը տեսնուի անդ Լատինական flabellumի հետ. Տὸ 'բιπէծοյ ծնունդ' ն 'բιπէծ իդականին, 'բιպէծ բայն' հովանուելընել է. ventilo բառինականն. առափ flabellum = éventail գաղղիական, հովանարիչ, որ մերթ մանաւանդ առ հինո՞ սիրամարդաց վետրէ կը հիւսուեր եւ կը ծառայէր կրնակի ի շուք աւագաց. աստի զազզիականն «Queue de paon».

Մինչ այսպէս Հայկաղնեանն առ հասարակ հովանուելըն կը նշանակէ Քշոյի դէմն՝ յանկարծ ճանճալան ալ մէջ կը բերէ, սակայն չեմ կրնար ըմբռնել թէ ի՞նչ մոօք. վասն զի նպատակն չեղեղով միջադէպ մ'է յիշածն. եթէ ոչ Քշոյ զործին որ մի միայն Եկեղեցական սպասու յատկացեալ է՝ զէթ այժմ, եւ

որ ըստ Զեղ ճանձերը վանելու յատկացեալ էր՝ muscarium  
բառն ունենալու էր միանգամայն:

Զեմ կրնար ըմբռնել եւ հաշտեցունել դարձեալ Շնորհալւոյն  
հևուեւեալ խօսքերն՝ Հայկազնեանի բացատրութեանց հետ,

«Ճարծարեղին եւ գուկեղին  
Զանօր սրբոյ պատարազին  
Զունակ բուրման անոյշ խրնկին  
եւ բգնչող Քշոցանին»:

ՀՆՉՈՂ. Քշոցանին հովահարն է թէ ճանձավանն:

Դարձեալ Եղեսիոյ Ողբին մէջ քիչ յետոյ նոյն արծաթ եւ  
ոսկի անօթքն յիշելով կը կցէ,

«Անդ ուր ճրեշտակիքն հրնչէին  
եւ սերովիք ուաւառնէին . . .  
Յորժամ երկնից բագաւորին  
Գալուստ լիներ յեկեղեցին»:

Մեզմէ գերազանց բարձր մասնագէտ եւ սրբազն կանո-  
նաց հմուտ է կարծեմ Շնորհալի. Քշոցին նիւթն՝ արծաթն եւ ոսկի  
(մետաղ) է կ'ըսէ. կերպարանն՝ հրեշտակ է ու ուրովիք (վեցթհւեան),  
իսկ նպատակն՝ պաշտօնն՝ ՀՆՉՈՂ. Եթէ այլ օրէնք  
կային՝ Շնորհալին չէր անգիտանար ի՞նչչափ ուրինն անձիշդ եւ  
սխալ է Հայկազնեանի հարեւանցի աեսութիւնն Քշոցիս նկատ-  
մամբ. յայնին է:

Ուստի, ոչ Հայկազնեանն, ոչ հմուտն Գամթըրձեան եւ ոչ օտարն  
Պիզլն, եւայն, Մեր ընտանեկան յարկին նշխարաց սխալ ա-  
նուն մի գրելով՝ կամ բացատրութիւն տալով կրնան զիս դոհա-  
ցունել կամ հանգարտել, եւ ես ճանք ուսուռհասուէր չեմ՝ եթէ  
այդու բաւականանամ:

Ուրեմն թէ եւ ոչ ի՞նչնահնար՝ բայց ոչ ուղիղ մինունիւն  
է Քշոցին տրուածն:

Եթէ հարցունեմ՝ Պարոն, թէ ի՞նչ է Բուրուառի եւ իմսկար-  
կութեան մեկնութիւնն՝ եւ առ ի՞նչ սոյց գործածութիւնն.  
գուցէ ըսէք, բժշկաց եւ առողջաբանից հազարաւոր անուններով.  
թէ իմսկարկութիւնն օդոյ ճճիներն, ճանձերն, եւ ապականու-  
թիւնն ջնջելու համար հասաստուած էր. սակայն սուտ չէ ըսած-  
նիդ, եւ կրնաք բժշկական օրինօք ապացուցանել զայդ. Բայց

մեր գիտցածն՝ ինչ որ Հայկական եկեղեցւոյ մէջ կայ՝ հնութեան մեհենական զարերէն է. որք թերմւու առ հնովք յօտարաց առահալք լինին. Այսպէս եւ այլ ազգայն՝ զրու մովսիսական կամք քրիստոսական Հարք 'ի պատեհ առթի մուծած են 'ի մեհենից 'ի տաճարս, օրհնութեամբ կամ օծմամբ եւ կիրառութեամբ սրբացընելով:

Ճշմարիտ է թէ խունկք կը ծխէն հնութեան մեհենաց մէջ ողջակիզաց եւ յաշտից ճենձն փարատելու համար եւս, սակայն այդ չէր նպատակն, գէթ միակ նպատակն. մովսիսական օրէնք ողջակիզաց խունկն կը զանազմնէր «Սրբութեան Սրբոց» ինսկէն. մին ապականեալ մթնոլորտ, միւսոն ջինջ, եւ ուր մարդկային ծնունդ չէր կարող մանել:

Բազմաթիւ Հայ եւ Լատին եւ Յոյն եկեղեցական Հարք Զեր կարծեաց համուձայն են զսնուեր, սակայն կը ցաւիմ ըսել որ խաբուեր էք միասին: Ո՞ 'ի Հարք որոց կարծիքն հարցուցիք՝ իւր բնակած որմերէն եւ չըջանակէն զուրս պահ մի միտքն յածեցոյց, եւ կամ պատմութեան հին էջերն գէթ խորհրդավոք թղթատեց, եւ ոչ մին. ապահով եղիք: Գուցէ ումանց ալ Քշոցին ինչ լինելն Դուք բայցարեցիք:

Գաւառացւոյն սուսած մեհնութիւնն անդիտանամ, բայց արդեօք այդու Զեր մեկնութեամբ՝ ըստ Աստուածաբանական սկզբանց ուղղակի յարաբերութիւնն մի հաստատել կը կարծէք բուն խողրին հետ, համոզիչ եւ զոհացուցիչ փառա եւ ցուցո՞ւնն կը նկատէք զայդ: Մեհենական կամ աշխարհիկ գործի, հանգերձ եւ սպաս՝ երբ մուծուի 'ի տաճարն՝ ինչ յարաբերութիւն ունի Աստուածաբանական սկզբանց հետ, այդ որ զարեր յառաջ հեթանուական էր, այդ որ մեհենական եւ աշխարհիկ ազգային հնադարեան մի նշան է, այդ զոր քրիստոնէութիւնն սրբեց եւ իւրացուց, ինչ խողրի ունի Աստուածաբանական «կոհանց հետ:

Քշոցի մեկնութեամբ եթէ Յոյն եւ Լատին եկեղեցիք՝ կարծէք ըսել՝ թէ միանան Զեկ հետ, որ չեմ կարծեր, սակայն զիտցիք որ Հայ եկեղեցին չընդունիր զայդ մեկնութիւն. ոչ եթէ օտար է տա այդ միայն, այլ զի նպատակէն եւս չեղած է, նպատակին չհասած ճամբան զրադած եւ կանկ առած է, մունալով ուղղութիւնն. բուն նպատակն երկրորդականին զոհուած է: Իմ զիտցածս այս է թէ Լատին եկեղեցին Քշոցի այժմեան գործածութիւնն չտնի. հետեւտրար չէ կարող բայցարել զայդ: Յոյնն ունի վեցթեւեան (էէօռռէ օռ) Քշոցի նմանութիւնն, որոյ վեց-

թհեւան սերովրէից յիշառակն կը պատշաճեցունէ, ըստ Ե-  
տայեայ տեսլեան։ Եւ զոր քննելն՝ ինձ պարտք չեն։

Խոսորելով վայրկեան մի ընդ Ձեզ, «Հայկական եկեղեցին  
առանձին բան չեն և ամեն բան առած է օգոբներն» կարծելն՝ ա-  
րեգական տակ ասլրելով արեւ չկայ ըսել է, Ընդհակառակն շատ  
ճշմարիտ էր ըսելն՝ թէ Հայ եկեղեցի ամեն բան ունի յինքնէ  
և օտարներէ մուրացածոյ յնդիր չառաջարկեր. Հայ եկեղեցի  
քանի զամեն եկեղեցիս հարուստ կրնայ համարուիլ, տալ՝ առանց  
իրեն պակսելու։ Եթէ ժամանակ մը ինչ ինչ օտար սովորոյթք  
մուտ գոտած են ի մեզ՝ այդ ոչ եթէ աղքային եկեղեցւոյ աղքա-  
տութենէն կամ կարօտութենէն է՝ այլ կամ սիրոյ պատրուակաւ  
եւ. կամ զժբազդ պարագայից բերմամբ։

Ի՞նչ որ ունիմք այժմ՝ 'ի մեր Տաճարո՛ նախնի մեհենիկ  
կտոր աշխարհիկ յիշառակը են, 'ի հին ժամանակաց մեզ կտակ-  
ետու հայրենի ժառանգութեամբ, զոր ոչ Սոտուածարան՝ ոչ բնա-  
բան եւ ոչ տարրագէտն կրնան մեզ բացատրել, բաց 'ի ճնշ  
առանձնականունց։ Մեհենական եւ հնաւանդ պատմութեան փոքրիկ  
երկոտդ մի պատառիկն՝ քան զբաղում զիտնոց հազար հատոր-  
ներն՝ աւելի մեծ լոյս կուտայ մեր ինսդրոյն։

Այո՛ չոմք կրնար ուրանավ թէ յոնական եկեղեցւոյ մի քանի  
սպասք ընտելացած են մեզ. զոր օրինակ. Եմիփորոնն (ԴԱՅՓՇՌՈՆ=  
կիսակիր, կիսազգիստ, կամ ՈՒՕՓՈՐՅՈՒՆԱՆՈՂ) պատուա-  
կոմ՝ որ 'ի մեզ, որչափ եւ օտար եւ 'ի նշան սիրոյ երկուց ե-  
կեղեցեաց առ մեզ հիւրընկալուած, ոսկայն չէ մարթ ըսել թէ  
ուարդարար քրիստոնէական ծնունդ է եւ այդ յոյն. այլ 'ի հեթանո-  
սականէն մնացեալյատնապէս, եւ այդ փառաց յատկանիշ. ԸԹհաւ-  
այապեան որ ունի զպատուական Եմիփորոնն 'ի ԳՈՐԵ» Ն. Լ. մք.  
պարդ. Անունն յոնական լինելով յոնականէ ծնանիին կրնամք  
միթէ ապացուցանել. Խոյին եսպիսկոպոսական որ Գրիգոր Տղայի  
օրով կը տեսնուեր թէ եւ Լատին, սակայն հին աշխարհիկ եւ  
մեհենից աւանդական թափն էր, (Ամոն-Եղջիւր Աստուծոյ, Ե-  
ղիոդական) զոր Խորացէլ Մովսիսի ձեռքով կ'ընդունէր եւ 'ի  
պատիւ Ահարոնի կը նուիրէմ Տաճարն անդամ՝ որոյ սմունն  
յոյն ձայնիւ կը լսուի 'ի մեզ՝ (Եկեղեցի), միթէ հեթանոսաց մեհ-  
եանն չէ, միթէ նոցին նմանութեամբ չեն գծուած եւ մեր եկե-  
ղիցիք. Ահաւասիկ հոյն Եղիոդակար զամբարանաց նկարագիրն։  
—«Մատուռն քառանկիւն . . . զէպի արեւելք. . . . . Դուռ  
մը. . . . ուստի կը մտնեն զամբարանն եւ ժողովին բարեկամք

«մահացելոյն»։ Աննեկին որմոց վրայ նկարուած կամ զրուած Ան ամեռելոյն կենաց պատմութիւնք։ Կոթող մը, ընծայից կամ պատարագաց սեղան մը, փոքրիկ ուղաններ եւ երեմն փոքրիկ զիշատակարանք մատրան ներքինն կը զարդարեն»։ Այժմեան եւ անցեալ եւրոպական եւ մերթ եւս մերազնեայ սովորութիւնն զմեռեալս եկեղեցւոյ մէջ թաղելու միթէ մեհենականէն օրինակուած չնչ։ ահաւասիկ նոյն եղիտական Դամբարանաց շարունակութիւնն ։ . . . Եւ հոր մը, յորում հորիզոնաբար փորուած նկուղներ, յորս զմուսեալ մոմիայն զազաղիւն կը հանգչեցնէն»։ (Marius Fontane, Les Egyptes).

Ի՞նչ է այժմեան հովուական կամ վարդապետական գաւազանն։ յորոց եւ ոչ մին չկարծեմք թէ Յոյնն կամ Լատին տուած լինին մեղ, ի՞նչ է թագն, ի՞նչ են շքանշանք եւ խաչք 'ի կուրծու Քրիստոսէ 1700 տարվներ առաջ ինչ որ հեթանոսութիւնն ցուցած է մեղ եւ ՚ի Քրիստոս սրբուած՝ կրնամք այսօր մեք զայդ ամենն ըստ մեր քմաց եւ հաճոյից մեխինել։

«Ահա—Հոտէպ թագուհւոյն ականց մէջ ոսկեայ պսակ մը «կայ, արքայական գաւազան մը՝ որոյ զլուխն օձակերպ զարձած եւ ոսկի տերեւով կիսովլիմի ծածկուած է»։ (նոյն)

Եթէ հայկական սովորոյթ մի կամ գործածութիւն չեմք կարող մեխնել մեք այսօր եւ կը դժուարիմք՝ վասն զի զրական փաստք կը պակասին մեղ, միթէ ասլահով ե՞լք մ'է զայնո վեր 'ի վերոյ նկատելով բացատրել առանց ճանք ուսումնակելու, եւ կամ Յոյնին եւ Լատինին զիրկին իբր ապաստանարան զիմել, եւ մերթ եւս վասն զի անունն օտար է՝ եւ գործածութիւնն օտար եւ օտարամուռ համարել։

Երբ զրական փաստք մեղ պակասին եւ չզօրեմք զայդ ըստ զիտութեան ապացուցանել, եւ հաստատել թէ հայ է 'ի ծնէ կամ 'ի նախնեաց, սակայն հնախօսական անդնդախոր զիտութեան մէջ կարեմք անցուշտ դանել աղօտ լոյս մի գէթ, եւ փարատել մեր մոայլն։

Մեք որ կը կարծեմք՝ կամ լաւ եւս վարժութեամբ սովորած եմք հայկականն յունականի մէջ պատմել միշտ, ի՞նչ պիտի զրուցեմք երբ տեսնեմք եւ համոզուիմք՝ թէ «Հայն յինքենէ ունի ամենն բան» եւ «Օտարէն բնաւ չմուրանար»։ Ի՞նչ մամսաւանդ պիտի խորհիմք՝ երբ հնախօսք եւ հնախոյզք առհասարակ յանդիմաննեն մող՝ թէ «Որ ինչ 'ի Յոյնին է օտար է» եւ պինքենէ բնաւ բան մը չունի»։ Լուսմք Marius Fontaneն իւրնոր երկին մէջ։

L' hiéron de Dodone, enceinte murée au centre de laquelle une pierre servait d'autel, où «la hutte couverte de lauriers», qui avait été le premier temple de Delphes. Athènes monumentale, ayant donc tout accepté, en réduisant tout à «la proportion vraie, qui est le Beau,- ayant pris aux Assyriens, aux Egyptiens, aux Perses, aux Phéniciens aux Lybiens, aux Ethiopiens, les idées de palais, de temples, de sculpture et de peinture, de fétiche et de statue.»..... (Athènes). « . . . et les vins célèbres d'Asie, de la «région arménienne», d'où venaient aussi des mulets, des chevaux et des esclaves,—«jeunes filles et jeunes garçons».—... *Անդ.* La danse phrygienne était une solennité, une majestueuse représentation d'harmonie collective, «où les danseurs, jeunes et vieux, s'avançaient en ligne droite. Cette danse se dansait devant Pallas à la «Grande Athéna» . . . A cette danse aryenne, céleste par sa régularité calme, imitée de «d'aither étoilé menant les danses de Zeus», la grâce hellénique ajouta, mimique terrestre, l'imitation des «belles danses des dauphins», et ce furent les «dances des Vierges»,—«religieuse et pure». (Aristophane. *Անդ.*)

Եթէ յոնն Ասորեստանէ Եգիպտոսէ, 'ի Պարսից մազգեղանց,  
Վիւնիկներէ, լիբացիէ, Եթովպայէ՝ տաճարի եւ պալատան, քան-  
դակի եւ նկարի, թերափներու եւ արձանի, որբաշայրի եւ ոհ-  
զանի օրինակն եւ գաղափարն սոտացու, հայկական զմայլիչ եւ  
հմայական զինին՝ ջորին եւ երիւարն ընդունեց, երիտասարդ  
կուռանքն եւ մանկունքն իւրացուց, եւ արիական սրբազան պա-  
րուն ընտելացաւ եւ փափկացուց, երբ Դելֆինան պատգամա-  
խոս «Մըրբավայրն» ասիական ծնունդ մ'է, երբ Սթենաս Պալլաս  
արիական եւ իրանեան գարզուք կը պճնի, երբ բաժակը որք  
'ի հիւրինկալութիւն Որևստի նուիրէին «Տօն բաժակաց» անուամբ,  
հայկական զինեաւ եւ եթ մատուակին, հնա՞ր է ըսել՝ թէ 'ի  
Յունաց եկամուտք են այս տիենն առ մերդ:

Marius Fontane.—Les Asiatiques—տաճարաց վրայ խօ-  
սելով կ'ըսէ. «Աստուածներու տուն նուիրելն բացարձակ ատիս-  
ման է . . . արիականն աւելի պարզ է, Բացանեայ շանէ ճը, ուր-  
քանուէր անդառ ճը, կամ ոսպիք ըստ մեզ 'ի հնումն: Ոչ վիզեան  
ողբահմայք, ոչ իրանեան պետք եւ քուրմք, ոչ մոզք Միջազե-  
ատաց եւ ոչ եղիպատացիք՝ Ասիացւոց աշխարհակալութենէ ա-

ըռաջ տաճարի գաղափարն յղացած են: Ափրիկէ եւ Եւրոպիա  
«Ասիոյ պարտին ամեն բան. աստուածներ, տաճարք, սրբալայրք,  
ապաշտօնք, նուէրք, զգեստք, կրօնք, եւ նոյն իսկ քահանայք, Ա-  
սիական ծնունդք են»:

Առ այս յարմար չէ արգեօք եւ Խորենացւոյ հետեւեալն.  
Քազում ազգաց լեալ մատենազիրք, ճանաւանդ Պարսից և Քաղցե-  
ռացոց, յորս սրաւել աղիք մերց ժողովներ բազում իւլերոց յիշութեալն.  
մէ՛ զաւանացն միոյն յիշութեալն:— Հելլենամոլութիւն:

Ուստի եթէ մեհենականն բնիկ է մեղ եւ օտար յունաց՝  
չեմք կարօղ բնաւ ընդունիլ թէ քրիստոսականն հակառակն ե-  
ղած լինի. այլ կը պնդեմք եւ կը ջանամք արդարացունել թէ  
որ ինչ հայկական եկեղեցւոյ մէջ է՝ հնոյն մեհենաց աւանդն է  
եւ հայրենի կտակ: Ուստի մեր խնդրոյն մէջ,

Ա. Քշոցն՝ աշխարհիկ հնաւանդ ծագումն ունի, եւ Հայ  
մեհենից աւանդն է:

Բ. Լուսաւորչի ձեռօք 'ի Քրիստոս սրբուած եւ 'ի տաճարս  
ընդունուած է:

Գ. ՔՇՈՑՆ՝ որոյ բնիկ լառականն չեմ կարծեր թէ +շէլ  
բայէն լինի կամ թշշ ձայնէ կամ իշրաց ուամկականէ, զործի եւ  
սպաս մ'է՝ զոր նախնիք 'ի կիր արկանէին բազմադարեան հու-  
թեամբ աշխարհիկ եւ մեհենական զործածութեամբ: Քշել բայն,  
թէ եւ նախնեաց մէջ մի քանի տեղ տեսնուի, սակայն ուամկա-  
կան է. եւ նոյն իսկ ընտիր համարելով՝ այդ իմաստի չեն նը-  
պաստեր ոչ հովանորչն. ոչ flabellum եւ ոչ 'ը.թ.ունօն բառք,  
ոչ Հայկազնեան բառարանի օրինակը եւ ոչ հնաւանդ դործա-  
ծութիւնք:

Քշոց բանն ըստ իս ՇՔՈՑՆ է եւ զրոց անդափոխութիւն  
եղած է: Առ այս կը նպաստեն Հովանարիչ լառն, flabellum եւ  
'ը.թ.ունօն օտարքն. Հայկազնեանի օրինակը եւ բացատրու-  
թիւնք:

Առհասարակ ազգաց սովորութիւնն է զՄեծս՝ մահաւանդ  
զգեստս կրօնից իբրև զտեարս շքապիր պատուելու Շուք բառն  
իբրև հովանի եւ պատիւ երկիրասու՝ զրեթէ զազգս ամենայն  
իբր բնական զգայինամբ զրգած է զործի մի հնարիելու պատուոյ  
'ի ժամանակ, ըստ (Լամբառուեցւոյն), եւ յայտնի է 'ի պատուական  
նիւթոց, եւ յայդ տանիկ 'ի շուրջ՝ կրօնական եւ աշխարհիկ պե-  
տաց վրայ կամ քովի՛ 'ի նշան պետական եւ ափրական. ըլլայ  
ճանճերը վանտելու, մմզմիկներն վանելու, ըլլայ հովանի կամ

շուք ընելու գաղափարաւ, սակայն միշտ նպատակակէտ ունելով  
զՄեծն՝ զՊետն՝ պարուել, շեւ  
Այսպէս հին եղիսպացիք յասփացւոց ընդունած էին. «Զայլեման  
փիտուրներէ սպիտակ հովահարներ կոժունի մը վրայ, շուք ընե-  
զու, զովացունելու համար. զոր կը կրէին բարձր պաշտօնեաներ  
«առ արքայիւ. առանձինն չորհ մ'էր այս». Յայտնի է որ ըստ  
տմբնայն մտաց կատարեալ Շուշ մ'էր այս, Պետերու ուսպհական.  
Շքանշան, այսինքն պետին յասուկ նշանակ եւ նշան էր. եւ  
Եքոց կամ հովանի՝ զի հովանի եւ շուք կ'ընէր վեհին. թէ եւ  
ճանձերն կամ մօծակներն վանկին ալ սորա արդեանց մին էր,  
եւ զայդ առանձնաշնորհեալ բարձր պաշտօնեաներ միայն կրնացին  
տանիլ առ թագաւորաւ, եւ կամ նոյն է առ կրօնական պետաւ.  
վասն զի՝ «la costume d'un prêtre de l'Ancien Empire ne  
diffère pas du costume d'un chef ou fonctionnaire du  
même temps. La statue de l'hérophante Ra-Nafer et la  
«statue du haut fonctionnaire Ti, ont la même robe flot-  
tante» . . . (Les Egyptes), (Հնախուղութիւնք):

«Խունկը կը ծխէին առաջի պետին, ծոէին, 'ի ծունկս գա-  
ցին, երկրսպագէին. ձեռք եւ քղանցք եւ հողաթափք համրու-  
«րէին: «Մրբանուէր գտն» մի ունէին պատուանուանի վրայ, զոր  
«երբեմն յուստ բառնացին պաշտօնեայք»: Որոց գաղափարն ինչ  
որ ալ լինի, թէ եւ անտանելի շողոքորթութիւն, սակայն նողա-  
տակակէտն պարէ էր եւ ՇՈՒԻՔ,

Ահա Քրիստոնէ 1405—1350 տարի առաջ պատահած եղիսպ-  
տական յաղթանակի մը նկարագիրն. Փարաւոնի յաղթական  
մուտքն 'ի Թեպէ. «L'armée marche par division, le roi  
(Ramses II), sur son char, fouet en main . . . En entrant  
à Thèbes, le roi victorieux met pied à terre . . . Les  
musiciens sont en avant, avec les flûtes, les trompettes,  
et les tambours, suivis de choristes chantant . . . Puis  
marchent les pontifes, les fonctionnaires, le «fils ainé du  
roi», brûlant de l'encens devant le triomphateur. A l'ap-  
proche du temple, est dans une chapelle portative, dans le  
naos, que douze chefs militaires ont pris sur leurs épaules,  
pendant que des F L A B E L L I F E R E S font de l'ombre  
sur la face auguste du souverain divinisé.

De jeunes enfants «appartenant à la caste sacerdotale»

portent avec respect les insignes du commandement; le sceptre, l'arc, le carquois, la massue.

Derrière le pharaon viennent les grands prêtres et les généraux .... Le roi n'entre qu'à pied dans le temple; descendu de son naos triomphal, il venait répandre du vin et brûler des parfums sur l'autel .... Les prêtres, magnifiques, s'organisaient en procession, portant les statues des ancêtres, les enseignes sacrées .... Un prophète psalmodiait des invocations, et les clercs menaient en grande pompe un taureau blanc, qui symbolisait le Dieu-Ammon-Râ, qu'un prêtre encensait. Le dieu, dont la statue était portée par vingt-deux hommes sur un riche palanquin, était entouré d'officials élévant vers la divinité des éventails de plumes aux longues hampes et des rameaux fleuris .... Ramses II est représenté deux fois à genoux, faisant l'offrande du vin à Ammon ... Les prêtres représentaient le «Souverain» avec le disque ailé ... On le nommait «Soleil». —

(Les Egyptes. Mar. Fontane). —

Ահաւասիկ աշխարհիկ եւ կրօնից իշխանոք՝ աստուածք եւ աստուածոց յիշատակք անդամ ինչպէս յԵղիպտոս՝ նոյնպէս եւ մանաւանդ առաւել եւո յԱսիա մեծամեծ շուք եւ պատիւ կ'ընդունէին յԱզգաց եւ ՚ի ժողովրդոց, Խնկարկութիւնք առաջի պետին կամ յաղթականին՝ առաջի աստուածոց եւ սպիտակ ցլուն, ծնրազրութիւնք՝ երկրպագութիւն, ձեռաց՝ ոտից եւ քղանցից համբոյր, գահակալ իշխանոք, նշանակիրք եւ Շքոցակիրք (flabellifères), զաւաղանն եւ խորանն շարժական (Հովանի) ընդ որով պետք եւ տիրողք, երածշտաց դասք եւ գործիք, ճոխ գահաւորակքն, փետրակազմ հովանարք եւ ծաղկեալ ոստքն՝ զինին հեղեալ եւ արեգակնամեւ սկաւառակք» հնոյն մեհենի սքամչելի մնացորդք՝ ակն յայտնի վկայութիւն տան մեղ իրենց կիրառութեան նպատակին՝ որ է ՚ի ֆառս՝ ՚ի պատիւ՝ ՚ի շուք կրկնակի: Շարժական խորանն (chapelle portative), նաևն (Naos), ամազովանին (baldaquin), գահաւորակն (palanquin), հովանարփչքն (Eventail, flabellum, ριπίδιον), Շքոցք (disque «Soleil», Les insignes du commandement. — les enseignes sacrées) միրաւի թէ եւ յապահովութիւն են՝ ՚ի տօ-


թոյ՝ յանձրեւէ՛ 'ի վաստակելոյ՝ եւ սրտնեղիչ միջատներէ՛, սակայն առաջին եւ բուն խոկ նողատակաւ եւ տեսութեամբ ՚ի փառս են եւ ՚ի պատիւ եւ ՚ի շուք պատուոյ. եւ Տեարց եւեք սեպհական: Զմոռնամք յեղյեղելու զի այս ամենն ասխական ծնունդք են:

(Շաբայարելի)

Ա. Վ. ՆԱԶԱՐԵՑՅԱՆ



## ՀԱՅՐԱԽՈՍԱԿԱՆ



Ա. ԻՐԵՆԵԼՈՅ. 202

Ա. Իրենէոս շուրջ 140 եւ 145 տարեաց մէջ ծնած է ի փոքր Սահա: Ի մասնկութենէ Ա. Իրենէոս մեծ կարողութիւն ցոյց կուտար գիտութեան եւ ուսմանց. Պողիկարպոս եւ այք նորա կըրթիչներն էին: Ա. Իրենէոս առանձինն սէր ունէր յունական զիտութեանց. Հոմերոս եւ Պղատոն նորա ընտրելազոյն հեղինակներն էին: Ռւզելով եւս քան զեւս տարածել քրիստոնէութիւնն, ճանապարհորդութեան ցուպ ի ձեռին անցաւ Յունաստան, Իտալիա եւ հասաւ Գաղղիոյ Լիոն քաղաքն, որուն եպիսկոպոսն Բոթինոս, զիրենէոս քահանայ ձեռնապերեց: Երբ որ քաղքին եպիսկոպոսն Բոթինոս հալածանաց ժամանակ մարտիրոսական պատկն ընկալաւ (178), ժողովուրդն զինքն ընտրեց եպիսկոպոս: Իրենէոս իբրեւ եպիսկոպոս մեծ գործունէութիւն ցոյց տուաւ:

եւ իրաւամբ եղաւ նշանաւորագոյն անդամն գաղղիական եկեղեցւոյ: Արեւմտից մէջ իրենէսոփ խօսքերն իրմեւ պատգամ ընդունելի էին. նորա անունն, որ չէր առանց նշանակութեան Էլշոյնձնօս Գրաւական էր խաղաղութեան: Իրենէսոս այսպիսի ծառայութիւններ մատուցած է արեւմտեան եկեղեցւոյն, զոր ոչ երբեք կարելի է մոռանալ: Սեպտիմոս Սեւերոս կայսեր հալածանաց ժամանակ իրենէսոս մարտիրոսական մահուամբ կնքեց իւր արդիւնալից կեանքը 202 ին:

— Իրենէսոս մեր մատենազբաց քով Երանոս կը կոչուի: Իրենէսոփ ծանօթ գրութիւններէն չի յիշուիր ի մեզ. բայց ընդակառակն ի մեզ կը յիշուին իրենէսոփ այնպիսի ծառեր, որոնց բնազիրը չկայ: Այս ճառերու հատակոսորքն զանուեցան հայերէն, զոր Փիդրա կարդինալն իւր Spicilegio Solesmense, I, մէջ հրատարակեց հայերէն հանդերձ Լատիններէն թարգմանութեամբ, զոր Կրկին տպագրեց անդպիացին Harney, եւ վերջապէս նաեւ Paul Martin: Այս ճառը են ա: ի յարութիւն Տետան, է. յաղածո որդուց Ձեւերեայ. գ. Երանոսի Լոկտոնայ (իմա Լիոն Lyon) եղիսկոպոսի վկայութիւն հասարայ. դ. Նորին տուացեալ է ներյուածու. ե. ի Մատթեոսի Մելանութիւն. զ. Երանոսի յաղածո գնացից Առաւելցն և բանից ներյուածուոց. ե. Յաղածո Միասորութիւն եւ ը. քանի մ'ամստիտղոս հատածք: (1)

Ս. Իրենէսոս իրբեւ վարդապետ (2) եկեղեցւոյ մեծ հեղինակութիւն ունի: Նորա գրութիւնները բաղմաթիւ եկեղեցական սիւնհոգացաց մէջ ի նկատի առնուած են: Անոր համար Յերոնիմոս

---

(1). Ս. Իրենէսոս ծանօն է մեր հայրապետաց: Միակ լարին հայրապետն է որ իշխած է գրատեւլ հայ հայրապետաց սէրն ու համականին:

(2). Ժամանակն է վեր վարդապետական իրաւունքները գրենի մեր մէջ բարյէ նորուծ նու: Հայ+ վարդապետառութեամբ աբեղացին կու ուսն այլ և այլ հոգեւոր իշխանութիւններ: Երկու ուսակ վարդապետական սարինան սանին: Հոսուրակ և ժայրագոյն վարդապետ: Հին հայկական եկեղեցաց մէջ հոսուրակ վարդապետ: 1. վէճն իշխար այլց վարդապետուկան գուառաղան և էշխանութիւն ուսն. 2. վէճն իշխար նորուծը +աբեղացիւրէնէշխանութիւնը. եւ ու ալ 3. գուառաղանաւ +աբուղէլ: Այս զանազանութեամբ հայ էշխանութիւն է հնուած պահած էր իւր նախին աբուղը, այս էշխանութեամբ այժմ ամենեւին էսի իշխարեւալ են:

Կ'անուանէ զիրեմնէոս «Vir apostolicus», խոկ Եպիփան «Vir spiritus S. Donis ac caelestibus ornamenti instructus» եւ Տերտուղիանոս «Omnium doctrinarum curiosus explorator». (1)

Յ. Յ. ԱԼԱՆ

## ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ

ՄԱՐԴԿԱՑԻՆ ԲԱՆԻՆ  
ԸՆԴ ԳԵՐԲՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ

(Շաբայարուքին) (\*)

## ԲՆԱԿԱՆ ԿՐՕՆՔ ԵՒ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆ

ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՅԱՅԵՆՈՒԹԵԱՆ

Կրօնքը ընդհանուր կերպով կրնանք սահմանել «Յարաբերութիւն մարդոյ ընդ Աստուծոյ»: Կայ Աստուած արարիչ, կայ մարդ արարած, ուրիմն կայ կրօնք անկախ՝ ի մարդկային կամաց: Մի է Աստուած. ուստի մի է կրօնք եւ անփոփոխ յէական մասունաւ:

Մեր ճանաչութեան նկարմաքը կրօնք՝ կամ բնական է, կամ բնական՝ զայն կոչեցինք (Տես Պատկեր Բ. տարի թիւ 10) «ատոյգ, վարդապետութիւնք, միջոցք եւ վախճան բնական լուսոյ հորիզոնէն դուրս չեն ելլեր»: ՚ի վերայ այսր ամենայնի

(1). Migne ser. Graec. Tom 7.—Möhler a. a. Q. S. 330 - 394.—Gouilloud. S. Jrénée et son temps. Lyon 1876:

(\*) Տես Պատկեր Բ. Տարի թիւ 10

Հենք ուղեր այսու իմանալ թէ բանն ինքն իրեն կարող եղած ըլլայ զայն կրօնք գտնելու. այլ այս միայն կ'ուղենք հեռաւեցնել թէ երբ այս կրօնք ճանչցուի, բանն բառական է զայն իմանալ, եւ կարող է զայն ապացուցանել. վասն զի մինչդեռ որ եւ իցէ զիտութեանց ուսման մէջ թէպէտեւ շատերը կ'սկսին, բայց յառաջանալ քիչերուն արաւած է. խակ զիւսն՝ մէկ քանի անհատի պարծանքը կ'ըլլայ. ո՞րչափ աւելի զժաւարին պիտի ըլլայ զիւսն կրօնից զիտութեան նկատմամբ որ զԱստուած զիսաւորապէս նպատակ ունի. ուստի եւ գէտունիւն գէրաղանց իւր առարկային նկատմամբ. գէտունիւն էտքեռը ընդհանուր մարդկութեան եւ իւրաքանչիւր անհատի համար, մինչդեռ մարդուն Աստուածոյ հետ ունեցած յարաբերութիւններն պիտի որոշէ, եւ գէտունիւն գործնական վասն զի Աստուածոյ իրաւունքներն եւ մարդուս պարտաւորութիւններն պիտի յայտնէ:

Խակ որովհետեւ գործնական եւ կարեւոր է կրօնք մարդկութեան համար, պէտք է որ մարդկութիւնն մէջոցն ալ ունենայ զայն ճանչնալու, վասն զի Աստուած ամենաբարին չպարտաւորէր զմարդ առ անկարելին:

Այս մէջցն՝ բնական ըստն է կ'ըսեն աստուածեանք կամ Աստուածականք (Déistes) մերժելով բացարձակապէս յայտնունիւնն, իսկ Քրիստոնեացքս աստուածեանց զէմ կը պաշտպանինք Ա. բնական ըստս եւ բնական կրծնից անբառականունիւնն. եւ Բ. յայտնունիւնն էտքեռունիւնն գոնէ ընդհանուր մարդկութեան համար:

Ա. Քննենք նախ աստուածեանց կարծիքը.

ԺԸ դարու աստուածեանք՝ քրիստոնէական կրօնից խորհուրդներ հրատարակեցին իբր հակառակ բնական կրօնից, զոր կը քարոզէին իբր միակ ճշմարիտ, միակ կատարեալ կրօնք, որ աշխարհիս տիրելու համար կարօտ էր միայն մարդկային բանին անկախ գործածութեան: Ծնդհանրապէս կրօնից նկատմամբ աստուածեանց զաւանած վարդապետութիւնը այս է որ հաստատելով Աստուածոյ գործունիւնն, կը մերժեն Աստուածացին յայտնունիւնն, եւ կ'ըսեն թէ մարդկանց պարտաւորութիւնն այս երկու կէտերու մէջ կը կայանայ որ ճանական զԱստուած, եւ դաստիանին զբնական կրծն:

Բայց ի՞նչ կ'իմանան Աստուած ըսելով. այս որ հիմնական կէտ մի է, պէտք չէ՞ր որ լաւ որոշուած ըլլար իրենց զրութեան մէջ, բայց հազիւ երկու աստուածեան կրծնան դանուիլ որ համաձայնին յայդմ մասին. մինչդեռ մին Սպինոզայի աստուածը կ'ըն-

դունի որ է բնողհանուր բնութիւն, (nature universelle), որով զԱստուած արարիչ եւ էակ կարեւոր կը շփոթէ արարածի եւ ոչ կարեւորի հետ, ուստի կը հետեւի համաստուածութիւն, որ է ըսկ անստուածութիւն իսկ միւսն ստոյիկեանց հետ կը դաւանի զԱստուած հոգի աշխարհի, որով աշխարհը կ'ըլլայ էական մի մաս Աստուծոյ: Միւս մաս մ'ալ Եպիկուրեանց դաստարկ աստուածը կը պաշտէ, աստուած առանց նախախնամութեան, որու համար անստարեր է այն ամենայն ինչ զոր գործեն մարդիկ:—Կը հարցնենք կրկն թէ Աստուած ըսկավ ինչ կ'իմանան, միթէ զաստուած հեթանոսաց, պաշտպան կրից եւ մեղաց, թէ զԱստուած արարիչ օրէնողիր եւ կաստաւոր մարդկան:

Իսկ բառան կը ըսկավ ինչ կ'իմանան: Կը պատասխանեն թէ կ'իմանան զայն պաշտօն զոր մարդ պարտի մաստուցանել Աստուծոյ, պաշտօն զոր կը սովորեցնէ բանն մարդկացն ինչեւն նորկալ—Արդ կը հարցնենք Աստուածականաց թէ, այդպիսի կրօնք երբէք գոյութիւն ունեցած է, եւ կամ կրօնայ գոյութիւն ունենալ: Վասն զի բանն ինքեւն մողեալ իրականութիւն կ'ունենար յայնմ որ 'ի ճնէ ձգուած ըլլար անդան անաստոց մէջ, եւ անստառաց մէջ մնեալ:

Ի՞նչ կ'ըլլար արդեօք այս մարդուն կրօնքը: Իսկ Աստուածականաց քարողած կրօնքը եւ անոր հետեւութիւններն ինչպէս կրօնան համարուիլ իբր արդիւնք բանին որ ինքեւն թողեալ ըլլայ, մինչդեռ զայն հնարողները ի մանկութիւնէ լուսաւորեալ էնն Քրիստոնէական հաւատոյ յայտնութեամբ:

Բայց քննենք զարձեալ այս բնական կրօնքը, որ ըստ Աստուածեանց յայսմ կայանայ պաշտօն մատուցանել Աստուծոյ եւ լինել այլ բարեկ:

Նախ պաշտօն մատուցանել Աստուծոյ:—ի՞նչպիսի պաշտօն, ներքին թէ արտաքին, հրեից թէ հեթանոսաց զոհերով, ըստ քմաց անհատից թէ որոշեալ ձեւավ մը: Այս ամենայն անստարեր է յաշու Աստուածեանց, ուստի կը հետեւի թէ բնական կրօնք պէտք է համարել այն ամենայն անտեղութիւն եւ անօրէնութիւններն որոնք հին եւ արդի հեթանոսներէն 'ի գործ կը զբութիւն:

Երկրորդ՝ լինել այլ բարեկ:—Ի՞նչ կը նշանակէ այս, ըստ Աստուածեանց այր բարի կը համարուի ամէն անհատ որ իւր երկրին օրէնքները կը պահէ, թէպէտ եւ անոնք անիրաւ եւ անտեղի ըլլան: Ուրեմն այր բարի պիտի համարուի Սինէացին,

որ իր զաւկները կը ծախէ, զամոննք կը նետէ եւ կամ կ'սպաննէ. նմանապէս այր բարի պիտի համարուի Հնդիկը որ իր կմը՝ իւր ամուսնոյն զիակին հետ կ'այրէ:

Մինչեւ ցարդ ըստածներէն կրնանք հետևեցնել թէ աստուածեան ազանդն՝ վարդապետութիւն մի է որ կը զաւանի զԱստուած առանց սահմանելու տնոր ի՞նչ ըլլալը. է պաշտօն մի առանց սահմանելու. թէ այն ի՞նչ բանի վրայ կը կայանայ, բնական օրէնքը կ'ընդունի առանց զայն ճանչնալու. կը մերժէ յայտնութիւնն առանց զայն քննուլու. ուստի եւ անկրօնութիւնն է որով արտօնութիւն կը տրուի մարդուն զաւանելու եւ զործելու որ ի՞նչ հաճոյ թուի իւր մտաց եւ կրից:

Ի՞նչ ապացոյց ունին ասսուածեաննք իրենց կարծիքն հառատակու: Ուզգակի ապացոյց եւ ոչ մի, միայն կը ջանան յաւրացանել ընդդէմ յայտնութեան մերժական եւ անուզգակի զժուարութիւններ, որոնք սովորական պատճառաբանութեան կը յանդին:

Անկարելի է որ Աստուած ընդհանուր մարդկութեան համար հաստատած ըլլայ այն կրօնքը, որուն ապացոյցներուն ըմբռնումը ամէն մարդու համար կարելի չըլլայ. արսկ յայտնեալ ըսուած կրօնից եւ ոչ մէկուն ապացոյցներուն ըմբռնումը կարելի է ամէն մարդու համար Աստ ուրիմն այդ կրօնից եւ ոչ մէկը հաստատուած է ընդհանուր մարդկութեան համար:

Աստուածեանք կը յարին թէ յայտնութիւնն մը, որ Աստուած կողմանէ ազգի մը եղած ըլլայ, եւ ոչ ընդհանուր մարդկութեան, ակնառութեան, անիրառութեան եւ չարութեան նշան մը պիտի ըլլար Աստուածոյ կողմանէ, զոր տէտք չէ ենթագրել:

Նախ՝ Աստուածեանց պատճառաբանութիւնը կրնանք իրենց ըլլեկ, կրնանք իրենց գէմ հաստատել թէ, իրենց բնական ըսաւծ կրօնքը ընդհանուր մարդկութեան համար հաստատուած չէ, վասն զի զայն չի ճանչցան ոչ ժաղավարութիւնը առ հասարակ, եւ ոչ իսկ իմաստունքը: Վկայ է ժամանակաց պատմութիւնն աշխարհիս ոկիզքէն մինչեւ ցարդ:

Հին Ժողովաց նկատմամբ, ի բաց առեալ Երայէցիները, վկայ են պատմութիւնք թէ ի՞նչպէս «Փոխեցին զփառս անեղծին «Աստուածոյ, ՚ի նմանութիւն պատկերի եղծանելի մարդոյ. եւ քո.զնոց, եւ ջորքուանեաց, եւ սողոց... որք փոխանակեցին «զաշմարտուրիւնն Աստուածոյ ընդ ոտուքեան. հնագանդեցան եւ ոպաշտեցին զարարածս, եւ ոչ զԱրարիչն: Եւ որպէս զի ոչ

«ընտրեցին զԱսուած ունել ՚ի գիտութեան, մատնեաց զնոսս  
«Ասուած ի միտս անարգութեան՝ զործել զանարժւնոս»: (Հ-Հ. Հ.  
Ա. 23—29):

Եւ չէ թէ միտայն ժողովուրդք, այլ նաեւ հեթանոսաց  
խմաստունք. որ թէպէտեւ Աստուծոյ վրայ աւելի ուղիղ գա-  
ղափարներ ունեցան, սակայն իրմնք ալ բնչպիսի մոլորութիւն-  
ներ չորդիցուցին. այնպէս որ կրցաւ ըսել կիկերոն, «Զիայ  
կարծիք մը այնքան անտեղի, որ հաճոյ եղած չըլլայ ումենին ՚ի  
փիլիսոփայից» «Nullam esse sententiam tam absurdam,  
quae non placuerit alicui philosophorum.»

Թէպէտեւ արդի փիլիսոփայութիւնն ուելի ուղիղ գաղա-  
փարներ ունի բնակուն կրօնից նկատմամբ, եւ հին մոլորու-  
թիւններն անհետացած են, սակայն այս պայծառազոյն լոյսու-  
մարդկային մոտաց արզիւնք չէ. այլ քրիստոնէութեան, մինչդեռ  
այն ժողովուրդք որ քրիստոնէութիւնը ընդդրված չեն, այս զըլ-  
խաւոր ճշմարտութեանց նկատմամբ տղիսութեանց վիճակի մէջ  
մնացած են. եւ նմանապէս արդի փիլիսոփայք ալ ամին անդամ  
որ քրիստոնէական ճշմարտութիւններէ հեռացան, մոլորութեանց  
մէջ ինկան. վերջապէս նոյն իոկ բանապաշտ փիլիսոփայից մէջ  
դանուեցան ունք, ինչպէս Հիում եւ Քանիթ, որոնք անկեղծօրէն  
խոսառանեցան թէ զուտ Ս.ասուածականութիւնն եւ լաւագոյն  
փիլիսոփայութիւնն՝ մի միտան Քրիստոնէութեամբ աճումն ու-  
նեցան.

Ապա ուրիմն կը կրկնունք թէ Ս.ասուածեանց ոկզբանց հա-  
մաձոյն՝ մինչդեռ անստեղի է որ Ս.ասուած կրօնք մը պատուիրէ  
մարդկութեան համար, եւ ամէն ոք զայն ճանչնալու վիճակի  
մէջ չ'զանուի. կը հետեւի թէ իրմնց բնական ըստած կրօնքը  
մարդկութեան համար չէ. վասն զի մարդն ինքն իրեն չէ կարող  
զայն գտնուի եւ ճանչնալ. նա մանաւանդ որ տգէա անհատի մը  
շատ աւելի զիւրին է զիանուալ եւ ճանչնալ յայտնութիւնն երբ  
Ա.սուուծմէտ արտուած ըլլայ, քան թէ ապացուցանել թէ Ս.ասուած  
ճշմարտութիւններ յայնած չըլլայ, եւ թէ չկարենայ յայնալ:

Բայց աւելի ուղղակի կերպով ալ պատասխանենք Ս.աս-  
ուածեանց նախառառութեանց:

Անկարելի է որ, կ'ըսեն, Ս.ասուած բնոհանուք մարդկութեան  
համար հասսաստած ըլլայ այն կրօնքը՝ որուն ապացոյցներուն  
ըմբանումը ամեն մարդու համար կարելի չըլլայ.—Այս նախա-  
պատութեան կը պատասխանենք թէ, կրօնք մը ընդհանուր մարդ-

կութեան համար հաստատուած ըլլալին չհետեւիր թէ՝ ամէն ոք կարող ըլլայ յինքենէ անոր հաւատալիութեան ապացոյցները գտնել, այլ բաւական է որ ամեն ոք կարենայ իմանալ անոր ճշմարփա ըլլալը՝ երբ իրեն սորմեցնեն: Իսկ եթէ այդ նկատմամբ անյաղթելի տղիտութեան մէջ գտնուի, անտարակոյս չպատժուիր. բայց ոյն այդ կրօնքը ճանչցած վայրկեանէն սպարաւոր պիտի ըլլայ զայն ընդունելու. ապա թէ ոչ յանցաւոր պիտի համարուի ըստ որում ճանչցուած ճշմարտութեան կ'ընդդիմանայ:

Արդ, կ'ըսէին Ս.ստուածեանք, յայտնեալ ըստուած կրօնից եւ ոչ մէկուն ապացոյցներուն ըմբռնումը կարելի է ամեն մարդու համար: Կը մերժենք թէ Քրիստոնէութեան ապացոյցներուն ըմբռնումը կարելի չըլլայ ամեն մարդու համար, իբր զի կարողութիւն չունենայ բանն մարդկային յայտնեալ կրօնից ճշմարտութիւնն ճանչնալ, մինչդեռ նոյն կրօնից հաւատալիութեան ապացոյցներն այնքան յայտնի բացայացաւ են որ երբ առաջարկուին, ամեն բաննուոր ոք կարող է այն կրօնից ճշմարտութիւնը ճանչնալ: Այդ ապացոյցները յառաջ բերել հարկ չէ ասու եւ այժմ, մինչդեռ ինսդիրը այն ապացոյցներուն ըմբռնման հարեւութեան վրայ է (1). Եւ առ այս Ս.ստուածեանց դէմ բաւական է լիշել թէ՝ յայտնեալ կրօնքն հաստատուած է Ս.ստուածմէ ամենայն ումնք որ կարենայ զայն ճանչնալ. իսկ միայն անյաղթելի տղիտութիւնն կրնայ արտարացնել զայն ճանչցողները: «Իմ երե չեր եկեալ եւ խօսեցեալ ընդ նոսա, մեղ ինչ ոչ գոյր նոցա. բայց արդ չիր ինչ պատճառք վասն մեղաց իրեանց»: (Յու. Ճ. Ճ. 24):

Ի՞նչ, միթէ Ս.ստուածեանն ալ ստիպուած չէ խոստավանելու թէ, երբ բաննուոր անհամն անչափ ստպուշ ըլլայ, որ անյաղթելի կերպով չիտրենայ ճանչնալ բնական կրօնքը, պատժոյ ենթակայ չոփոտի ըլլայ: Ս.ստի միթէ՞ պիտի հետեւցնէ թէ ընդհանուր մարդկութեան համար չըլլայ այն կրօնքը: Ապա ուրեմն սովետական պատրանք է այն, զոր Ս.ստուածեանք յառաջ կը բերեն իբր ապացոյց՝ յայտնութեան նոյն իսկ կարելիութիւնը մերժելու, եւ իբնաց հարժելու:

(1) Յոյտնութեան եւ անոր ապացոյցներուն ըմբռնման հարեւութեան վրայ իսուսչ են+ արդէն այլուր:

(Տէս Պատիէլ, Բ. Դարչ. Ակադ. 1).

Բայց կը յարէին Ս.ստուածեանք թէ, յայսնութիւն մը որ  
Աստուծոյ կողմանէ եղած ըլլայ՝ աղղի մը եւ ոչ ընդհանուր  
մարդկութեան՝ ակնառութեան, անիրաւութեան եւ չարութեան  
նշան պիտի ըլլար Ս.ստուծոյ կողմանէ, զոր չէ արժան ևնթաղրել:

Չեն խորհիր Ս.ստուածեանք թէ, իրենց քարողած բնական  
կրօնքը միեւնոյն պարագայից մէջ կը գանուի. ցանդիմանեն  
զարարիչն իբր ակնառու, մնիրաւ եւ չար, անոր համար որ  
Ս.ստուածային յայտնութեան ճանաչողութեանը հառնելու միջոց-  
ներն ամեն մարդու հաւասարապէս զիւրութեամբ շնորհուած  
չեն. Միթէ Աստուածեանք կարո՞ղ են ուրանալ թէ, ոմանք 'ի  
մարդկանէ քան զայս առաւելութիւն, դիւրութիւն եւ հանձար  
ունին բնական կրօնքը ճանչուալու, եւ անոր ապացոյցներուն  
զօրութիւնը խմանալու. Առա ուրեմն ինչպէս կը յանդիմին ար-  
գելք գնել Ս.ստուծոյ, որ, ինչպէս բնական պարզեւներն, նոյնպէս  
գերբնականներն ալ անհաւասարապէս չկարենայ բաշխել իւր  
արարածոց: Ոչ միայն եւ ոչ միւսին մէջ անիրաւութիւն կրնայ  
նշամարուիլ. վասն զի Ս.ստուած մի միայն իւր պարզեւած շնորհք-  
ներուն համարը կը պահանջէ:

Սխալ է ուրեմն Ս.ստուածեանց հետեւութիւնն թէ, յայսնեալ  
կրօնք մը չկարենայ հաստատուած ըլլալ ընդհանուր մարդկու-  
թեան համար: Անհիմն են ուրեմն իրենց պատճառներն, եւ ան-  
հիմն իրենց քարողած կրօնքը, որ բարութիւն անորոշ է իրենց  
զրութեան մէջ, ինչպէս տեսանք արգէն Խնդրոյս այս կէտը պի-  
տի վերջացնեմ Ռուսոյի խոսքերով, որն որ իւր ժամանակի  
գիւմնականաց վրայ հետեւեալ գատաղութիւնը կ'ընէ: Գիւմնա-  
կանք, որոնք Ս.ստուածային յայտնութիւնն մերժելով, մարդկային  
բանին չսովորամաց կարողութիւնը հոչարած էն: Դասաղութիւն  
որ նաև ներկայ բնապաշտ, նիւթակրօն, Ս.ստուածեան եւ, այլ  
աղանդաւորաց նկատմամբ կ'ստուգուի ընդհանրապէս:

#### Ահուասիկ Ռուսովի խօսքերն:

«Քննեցի փիկիստայից գրքերը, կշռեցի իրենց կարծիքը, եւ  
ուեսայ որ ամենքն ալ չափաղանց համարձակութեամբ կը խօ-  
սին, յանդղունք են երբ իր մը կը հաստատեն, սովոր են պատ-  
«զամներ տալ նաև երբ ասրակուական նիւթերու վրայ կը  
«ճառեն: Ա.նոպէս կը վարդապետն իբր թէ ամեն բան զիտեն,  
«ոչինչ կը լուծեն, փափոխակի զիրար կը նախառեն, եւ ինձ  
«թուի թէ այս ամենուն սովորութիւնն է առ հասարակ, եւ չեմ  
«կարծեր թէ ասանկ գործելով խաբուին թշնամանողք եւ իւր

«յաղթողք են՝ երբ ուրիշներու վրայ կը յարձակին. բայց թոյլ եւ պատ են, երբ ուրիշները իրենց հակառակինս Եթէ իրենց ապացոյցները քննելու ըլլաս, պիտի տեսնես թէ բան մը խորառակեւ զու համար նիւթեալ են, Եթէ կարծիքները զիտել ուզես, կը «տեսնես որ իւրաքանչիւր ոք իւր անձին սեփականսածը առաջ «կը բերէ. եւ ստուգիւ իրենց մէջ ուրիշ կերպով չեն համաձայնիր, եթէ ոչ վիճելու մասին, Իսկ որովհետեւ իրենք միայն «կ'ուզեն երեւնուլ ճշմարտութեան ճառագայթներէն լուսաւորեալ, քիրենք միայն անկեղծք եւ արժանահաւատք համարուիլ, հետեւաբար կը բռնադատեն զմեզ հաւանիլ իրենց խօսքերուն, «եւ չեն գաղրիր մեղի առաջարկելէ, իբր ճշմարիտ եւ ստոյդ, այնպիսի սկզբունք, որոնք չեն այլ ինչ բաց եթէ անտեղի պնորմունք մտաց»: (Emile կամ Կը բնուիչն հապոք Գ.):

Նոյն ինքն Ռուսո, մի եւ նոյն զրբին մէջ, ուզ քրիստոնէութեան ապացոյցները չընդունելով՝ բնական կրօնք մ'ալ ինքն հաստակել կը ջանայ, սակայն կը խոստովանի թէ, սոսկ բանականութեան միջոցով կարելի չէ առաքինութեան եւ բարոյական օրինաց պահպանութիւնը: «Ո զուր կ'աշխատիս, ով վիլխոտիայ, մկ'ըսէ, հաստատելու եւ հիմնելու առաքինութիւնը մի միայն քանին միջոցով: Վասն զի ի՞նչ հիման վրայ պիտի կարենաս «զանիկայ հաստատել. յիրաւի արժէք ունին քու բարոյական «օրէնքներգ, բայց որո՞վ իշխանութեամբ պիտի կարենաս անոնց «պարտաւորել զմարդիկ. ըսէ ուրեմն, վոխանակ յաւիտենական «հրոյն զժոխոց ի՞նչ բան պիտի կարենաս զնել»: (Էմիլ հար, է.):

(Շարայարելի)


ՊԵՏՐՈՍ Վ. ԳՈՅՈՒՆԵԱՆ

## ԿԱՐԴԻՆԱԼ ՄԱՆՆԻԿ

ՎԵՍԹ-ՄԻՆՍԹ-ԲԻ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍՆ

Այս հոչակաւոր նիրանաւորն բողոքականութեան մէջ ծնած էր: Անգղիոյ պաշտօնական (բողոքական) Եկեղեցւոյ պաշտօնէց կարձը ընդունած ըլլալով, Անգղիոյ բարձրագոյն բողոքական Եկեղեցւոյ բարձր պաշտօններուն հանելու յոյսը կրնար իրաւումի ունենալ: Բայց ճիշդ այս միջոցին Աստուած զինք կոչեց: Բողոքականութենէ հրաժարելէ տարի մի յետոյ, նախկին Պատուելին Մատնինկ, իւր Առաջին Պատարագը մատոյց: Նախկին բողոքական Աւագ Սարգսաւոյին դարձին համբան իւր շուրջն հրաժարեց բազմաթիւ անուանի բողոքականներ, որք բողոքականութենէ հրաժարելով, սիրով և փափաքով մտան ի փարախն քրիստոսի:

1865 Յունիս 8 թուականին, Ն. Տ. Պիոս Թ. Արքազման Քահանայապետն զինք բարձրացուց յԱմենան Արքեպիսկոպոսական Վէկսթ մինաթիւ, որ պարագ մատցած էր մահուամի Ռւայզման կարգինալի: Յամին 1875 Արքոյ Հռովմէական Եկեղեցւոյ կարդինալութեան բարձր պատուց տիտղոսը ստացու: Ուղղափառք եւ բողոքականից այս առթիւ մեծ ուրախութեան և համակրութեան ցոյցեր ըրբն, զի ամենքն եւս զինք կը սիրէին, կը յարգէին, և կը մեծարէին, իւր կենդանի հաւատոյ, իւր հաւատարմութեան և եղբայրական սիրոյն համար: Իւր Եպիսկոպոսական Ծորեկեանն բոլը Անգղիոյ մէջ մեծ ցնծութեամի տօնեցաւ յամենան Յունիսի 1890 ամին: Հանգեաւ ի Տէր ի 14 Յունուարի Ն. Տ. 1892 ամի: Աւելորդ չեմք համարիր աստեն յիշեցնել թէ, որպէս համայն Անգղիոյ ժողովուրդն անխտիր հանգուցեալը կը սիրէր, կը յարգէր և կը մեծարէր, այսպէս և առաւել ևս, Վիգթօրիա թագուհին, ամբողջ թագաւորուական Գերգաւատանն, և Տէրութեան բարձր Պաշտօնեալք իւր մտերիմ բարեկամներն էին, եւ զինք մեծապէս կը յարգէին: Հանգուցելոյն ունեցած եղբայրական սիրոյ եւ գմբոյն նկատմամբ գաղափար մի ունենալու համար բաւական է գիտնալ թէ, երբ ինքն քսան եւ վեց տարինե Անգղիոյ Մայրաքաղաքին Արքեպիսկոպոսութեան, և Ալբրոյ Հռովմէական Եկեղեցւոյ կարդինալութեան բարձր պաշտօնները վարելէ յետոյ, փոխէր յաստեացս, իւր արկեղ մէջ միայն 500 ֆրանքք գտնուեցան, և այս փոքրիկ գումարն եւս կտակաւ աղքատաց թողուած էր:



ՊԱՏԿԵՐ տասն և հինգ օրը մի անգամ կը հրատարակուի.

Բաժանորդագլուքեան տարեկան գինն է  
կ. Պօլոյ համար . . . . . 40 դահեկան  
Գալառաց և օտար երկիրներու համար  
րդրատարի ծախըն ի միասին հաշուելով 50 « «

## Իշրաքանչիր թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի ներա , եեղիս փողոց  
Թիւ 1 , ուր պետք է զիմել բաժանորդագլուքեան և թիրթին  
երաքերեալ այլ ամենայն խնդրոց համար :

## RÉDACTION DU BADGUEERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1

مَعْرِفَ نَظَارَتِ حَلِيلِ سُنْكِ رَحْصَتِيَّه طَبْعَ اَوْلَمَشْدُور